

դրէ գրաւուիլ երրորդէ մը՝ որ կը պատկերանայ փափուկ գոյններով, սիրուն զգացումներով. բարոյական ունակութիւն մը կը կենդանացնէ առարկայ մը գերբնական պայծառութեամբ զուարթացած. և հոգին՝ որ զգայուն է, այս վայրաժատին անորոշականութեան մէջ կը բեկանի, կը յուզուի և կը լքանի. այլ ևս իր մէջ սոսկ զգացումներ չէ որ կ'ընդնշմարէ այլ տրտմի մը գոյութիւնը՝ ընդգիմադիր և տանջող ոյժերու և սկզբունքներու պայքարումով. Այս վիճակը հոգւոյ ամենէն չարատանջ վիճակն է, վասն զի չկայ կեանքի ջուրերու հոսումը, չկայ խաղաղութիւն, չկայ սիրոյ լիութիւն. ամէն ինչ ալեկոծեալ և յուզեալ է, ամէն ինչ աննպատակ է, Միւսէ այս վիճակէն (իր ըով էսպէս իմացական էր) ազատելու համար դիմեց ընդհանուր աստուածութեան մը գաղափարին՝ իբր կեանքի արգասաւորութեան, որուն շուրջ պիտի դառնար իր բանաստեղծի գոյութիւնը և սիրեց զգալ ևս ցաւի բանաստեղծութեան վայելքը. Ալիշան (իր ըով այդ վիճակը միայն զգայական էր) կը դիմէ մահուան գաղափարին՝ յաւիտենականութեան մէջ, ուր ոչ ցաւ կայ և ոչ ալ սակայն բանաստեղծութեան վայելք. ասիկա հարկաւ աւելի ապահով վիճակն է զգայականութենէ ազատագրումի, բայց ոչնչութեան ալ վիճակ մըն է. Հոսկի բան առ ոգիև ևուսգահանը այդ ազատագրումի վիճակին ճերթուածն է. Քանի մը բուռն, անգիտակից և ընդվզող մոնչիւններէ վերը, բանաստեղծի գոյութենէն հրաժարելու գաղափարին հանդէպ, շուտով կը համակամի այդ ծրագրին. յետոյ յետս հայեացք մը կը նետէ այն ուղիին՝ ուսկից անցած է իր բանաստեղծի գոյութիւնը, թողլով հետքեր՝ արեան կայլակներու՝ իր սրտին խորք սիրտը սակայն այդ արեան հեղիղին տակ փոխանակ վերակենդանանալու՝ նուազած և ծուրած է, վասն զի այդ արիւնը ցաւով հիւանդ էութեան մը արիւնն է. Այլ ևս փափկանկատութեամբ չէ որ կը վարուի Հ. Ալիշան իր սրտին հետ. տառա-

պանքէ տուայտած, կը նկատէ իր անցեալը շատ անփոյթ ակնարկներով. նպատակն է փութով դիմել գերեզման. որքան ճերթուածը կեանքի առատագեղութիւնով, խոռովքի թոհչըով ծայր կ'առնէ, այնքան երթալով շունչը կը մեղմանայ և կը նուաղի անհետանալու մտելական լուսութեան մէջ. Ալիշան չէ ուզած զգացման բանաստեղծութեան մէջ հոգին պարարել՝ այլ մահուան:

Հ. Կ. ՔՈՒՐԱՅԱՆ

ԳԻՏԱԿԱՆ

ԱՆԵՔՍԱՆԴՐ ՎՈՂԴԱ

Գոմոյ՝ Ալեքսանդր Վոլդայի ծննդավայրը, սոյն օրերուս թատր եղած է պերճ հանդէսներու, որ կը սարքուին անուանի գիտնականին մահուան զարդարած տանելու համար. Վոլդա արժանի է բոլոր այն պատիւներուն՝ որ իրեն կ'ընծայուին, վասնզի մեծ բնազէտ մը չէ միայն, այլ զինքը կարելի է կոչել հայր արդի գիտական զարգացման, որ գրեթէ ամբողջովին կը հիմնուի ելեկտրական արդիւնքներու վրայ: Մինչև իր ժամանակ ելեկտրութեան նկատմամբ գիտուններու ունեցած ծանօթութիւնները ամփոփուած էին կաթուն ելեկտրութեան նեղ շրջանակին մէջ. նոյն իսկ իր հնարած ելեկտրաբեր և ելեկտրաչափ գործիները այդ սահմանը չեն գերազանցեր. ելեկտրական բարդի գիտն եղաւ որ ընդարձակեց հորիզոնը՝ յեղաշրջելու համար կեանքի գիտական և գործնական մարզերը, որովհետև բարդին գիտով ելեկտրութիւնն ելլելով իր կայուն վիճակէն ազդիւր մ'եղաւ անսահման զօրութեան՝ ծնունդ տալով արդի գիտական քաղաքակրթութեան:

Վոլդայի կեանքն և գիտական գործնարդէն հանրածանօթ են. մտային ուշ գար-

գացում մ'ունենցաւ. հազիւ չորս տարեկանին բերանը բացաւ առջի բարդ արտաբերելու՝ և այն ալ ոչ մ'եղաւ. բայց դրոց յաճախած ատեն ամենէն փայլուն աշակերտներէն հանդիսացաւ: Լուկրետիոսի իրերսո հոսրիսը քերթուածին ընթերցումը իրեն զրգիւ մ'եղաւ զբաղելու քնական և քնաքանական գիտութիւններով: Ցասնետութեայ՝ Նոլէ քահանային հետ թղթակցութեան մէջ էր. Ֆրանսացի նշանաւոր բնագէտը կը յորդորէր զինք հրատարակել ելեկտրական երևոյթիներու և անոնց պատճառներու վրայ զբաժ իր մէկ տեղեկագիրն՝ ուր կը խօսուէր նաև ֆիզիքական ուժերու միութեան վրայ:

1776ին իր հնարած ելեկտրաբեր գործին գիտական աջակցութիւնը զրոյցեց. այնուհետև զինք բազմաթիւ կանոններու անդամակցութեան հրաւիրեցին, և ծննդավայրին կլիմայովն մէջ փորձառական քնաքանութեան ուսուցչութիւնն ընծայուեցաւ իրեն, որու ամիցան կը փափագէր իր ուսումնասիրութիւնները չեն սահմանափակուիր միայն ելեկտրական ճիւղին մէջ. զտած է նաև ճահիճներու կազմակերպական ծագումը, Վոլթայեան ատրճանակը, մշտտեւ լամպարը, պարզաչափը: 1778ին ուսուցչապետ կարգուեցաւ Բաւարիոյ համալսարանին և թիչ վերջ հնարեց խտացուցիչ ելեկտրացոյցը: Խողովնը բոլոր այն պատիւներն որոնց արժանացաւ, այն զովեստներն որոնցմով հռչակուեցաւ՝ բազմաթիւ երկիրներ ճամբորդած ատեն, ուր հիւրընկալուեցաւ նաև իշխաններէ ու կայսրներէ: Բայց թոյս բոլոր շքերդութեանց և փառաքանութեանց մէջ չկորսնցուց քնաւ իր համեստ և ինքնավստի նկարագիրը: 1782ին այսպէս կը զրէր Պրիւքսէլէն իր կնոջ. « Բոլոր այս պատիւներուն մէջ՝ որ անշուշտ ինծի հաճոյք պէտք են պատճառելու, և տեսնես ինչպէս շողոմարար եմ, ես երբեք չեմ սնայարժի՛ր՝ ինքզինքս այն համարելով ինչ որ չեմ. այս սնափառ և ճոխ կեանքէն աւելի կը նախընտրեմ ընտանեկան կեանքի խաղաղութիւնն և քաղցրութիւնը »:

Վոլթայի գիտական կեանքը յեղափոխող բարդի գիտն եղաւ. ներշնչուեցաւ ասոր 1791ին կալվանիի գրած մէկ տեղեկագրէն ուր պոլոնեացի ականատար անդամագնին բժիշկը գորտերու վրայ կատարած իր ամենածանօթ փորձը կը տեղեկագրէր և անկից հետևութիւններ կը հանէր: Կալվանի այդ փորձով կարծեց տեսնել ապացոյց մը կենդանական մասնական ելեկտրութեան. իրեն համար գորտը ելեկտրածին գործի մըն էր, իսկ մետաղէ աղին՝ ելեկտրական հոսանքը շրջափակող: Ընդհակառակն Վոլթա՝ ինչորք խորապէս ուսումնասիրելով, նկատեց գորտը ելեկտրութեան ամենազգայուն մարմին մը միայն և հոսանքի ծագումը վերագրեց երկու մետաղներու ներկայութեան: Այս եզրակացութեան յանգեցաւ երեք տարի աշխատելէ վերջ. Այդգրէն ինքն ալ կալվանիի գաղափարակից էր և անոր կատարած փորձերը կը կրկնէր ու կը փոփոխէր միայն. հասանքին այդ նոր գաղափարով աշխատել սկսաւ 1792ի մարտին. սա ստոյգ է որ արդէն նոյն տարւոյ ապրիլին իր նոր դրութեան համառօտ ճաշակ մը կու տար Անկուիտալ կուսերու տան մէջ:

Կենդանական ելեկտրութեան վրայ շարք մը տեղեկագիրներ հրատարակելէ վերջ միայն բուն իր հետեւիք ուղին սորոջեց: 1793ին նամակ մը կը զրէ Անտոն Մարիա Վասալի քահանային, ուսուցիչ քնաքանութեան՝ Գորիսոյի պետական համալսարանին մէջ, սոյն խօսքերով. « Իուր ինչ կը խորհիք այդ կարծեցեալ կենդանական ելեկտրութեան վրայ: Ատենէ մ'ի վեր ես աս համոզումը զոյացուցած եմ թէ՛ գործողութիւնն (հոսանքը) իր ծագումը կ'առնէ բուն մետաղներէն, որոնք հաղորդուած են հեղուկ մարմնի մը կամ ջուրին. այդ հաղորդակցութեան շնորհիւ ելեկտրական հոսանքիւ հեղուկ մարմնին կամ ջուրին մէջ կը մտնէ մետաղներէն, մէկ մետաղէն աւելի, իսկ միւսէն պակաս (զինկոյէն աւելի, արծաթէն պակաս). և եթէ հաղորդչներու շարունակեալ հաղորդա-

կցութիւն մը առաջ բերենք, հոսանիւթը անընդհատ շրջան կ'ընէ »:

Կարծեմ այս տողերուն մէջ՝ իբր իրենց սերմին, կը գտնուին բարդն և բարդին տեսութիւնը և ուր ծանուցուած է նաև ելեկտրական այն երևոյթն՝ որ մէկ դարու մէջ անկարծելի կերպով պիտի ընդարձակը բնութեան նկատմամբ մեր ունեցած ծանօթութիւնները և արմատապէս պիտի փոխակերպէր աշխարհի տնտեսական վիճակը:

Կամաց կամաց վուլդայի գաղափարները կը պայծառանան ու կը ճշդուին, փորձերուն բազմապատկուելով. ինք այդ կատարած փորձերուն հետևանքները կը ծանուցանէ նամակներով վերոյիշեալ վլա-սալի քահանային և Հալի համալսարանի Ուսուցչապետ Կըչնի:

1799ին բարդը կազմուած է արդէն, բայց դեռ չհրատարակած կը բարեփոխէ. երբ զայն ալ կատարեալ կը նկատէ, այն ատեն միայն կը ծանուցանէ իբր ելեկտրոսրեալ արուեստական գործիքի մը գիւտը՝ Լոնտոնայի Արքայական Ընկերութեան Նախագահ Յ. Պանըպի, ֆրանսերէն նամակով մը, գրուած Գոմոյէն՝ Միլանի գաւառին մէջ, 1800ի մարտ 20ին:

Յարկեանակէն թիչ վերջ Բարիզ կը հրաւիրուի գիտութեանց կաճառին առջև իր փորձերը կրկնելու համար: Նիստը վերջանալուն՝ ճեմականի մը առաջարկով իրեն կը նուիրուի ոսկի մետալ մը. առաջարկու կաճառորդը կը կոչուէր Նաբոլէոն Պոնաբարդ, որ զինք անուանեց նաև յետոյ կոմս և ձերակուտական:

Բարիզի կաճառին մէջ այս խօսքերով վերջացուց իր փորձերը. « Ձեզ դիտել տուի թէ իմ կազմած գործիներուն միջոցաւ շարժման մէջ դրուած ելեկտրական հոսանիւթն ամէն վայրկեան աւելի շատ է, քան սովորական ելեկտրական մեքենաներէ շարժման մէջ դրուածը. իմ գործիներս աւելի առատ ելեկտրութիւն կ'արտադրեն երբ նպատակնիս է ո՛չ թէ այդ հոսանիւթն ամբարել առանձնացեալ (180-16) մարմիններու մէջ՝ ելեկտրութիւնը

բարձրացնելու համար ձկտումի ամենաբարձր կէտի մը, այլ երբ ուզենք ունենալ ելեկտրական հոսանիւթին շարու նակեալ հոսանք մը՝ որ անփոփոխ մնայ միշտ, շրջանի մէջ դրուած հաղորդչեւրու անընդհատ ազդեցութեան միջոցաւ »:

1927ին ալ այս խօսքերուն կարելի չէ բառ մ'աւելցնել կամ անկից կէտ մը փոխել:


Վուլդա ևս ըմբռնեց իր գիւտին կարևորութիւնը. հաստատեց թէ բարդի տեսութիւնը կը բանար ճշ միայն շահագրգիռ այլ և օգտակար գաղափարներու և խորհրդածութեանց ընդարձակ զաշտ մը »:

Բարդը՝ աղբիւր լոյսի, շիւմութեան, շարժումի, քիմիական անկարծելի գործողութեանց, բնախօսական հրաշալի երևոյթներու, այն եղաւ՝ ինչ որ է Պրոմեթեոս յոյն աստուածութիւններու մէջ: Այս պատճառաւ արդի բոլոր գիւտերէն բարդի տեսութիւնը նկատելու է ամենէն սկզբնատիպն ու ամենէն արգասաւորը՝ գործնական կիրարկումներու մէջ: Կողմնացոյցը, հեռադիտակը և շոգեշարժ գործին մէկ գործելակերպի միայն կը յանգին. մինչ բարդը ընդհանրական է իր բովանդակ կիրարկումներով: Անոր կը պարտինք հաղորչակցութեան արագութիւնը, հեռաւորութեան լսողութիւնը, բժշկութեան ալ ամենօգտակար մէկ բաժինը, վաճառականութեան ու ճարտարարուեստի գերազանց յառաջխաղացումը: Տեւի հաստատեց թէ այնքան օգտակար չեղան հեռադիտակն աստղաբանութեան, և մանրադէտ գործին կենսաբանութեան՝ որքան բարդը քնարանութեան և տարբալուծութեան համար: Արակոյ զայն նկատեց մարդու հնարած ամենէն զարմանահրաշ գործին. Պեգրէլ՝ գիտութեան ձեռքն եղած ամենէն յարգի մեքենան. Լիպլերի համար բարդը կը նմանի վեհապանծ սեան մը, բարձրացած քնարանութեան և տարբալուծութեան սահմաններուն վրայ՝ այդ երկու գիտութեանց ամենայաճող լծակցութեան վկայելու համար:

Վուլդա անզուգական փորձարկող մը,

ԱՅԼԵՒԱՅԻՔ

Հ Ա Յ Դ Ի Ր Օ Շ Ը



իրեն սատար չառաւ, գոնէ բացայայտ կերպով, զբահաշուի ու երկրաչափութեան օժանդակութիւնը, այս մասին մէջ զարտուղելով արդի բնարանութեան երկու հիմնադիրներէն՝ Գ. Գալիլէին և Ի. Նեւտոնէն, որոնք թէ՛ փորձեր կատարեցին և թէ հաշուեցին, ինք բանաձևեր չգրեց և չգործածեց եռանկիւններու և երկրաչափական ձևերու լեզուն, որ Գալիլէի նշանաւոր մէկ խօսքին համեմատ բնութեան լեզուն է. բայց մտածեց ուսողարար, ինչպէս կը մտածէ, գուցէ առանց անդրադառնալու, ամէն պատճառարանող և պայծառաստիւ մտքը: Եւ իրաւամբ իրմէ վերջ կառու և կրէն potentialի օրէնքը հնարելու համար ուրիշ բան չըրին բայց եթէ ուսողական ձևի վերածել Վոլդայի մտածութիւնը, ինչպէս աւելի ուշ ալ Մաքսվէլ ելեկտրամագնիսութիւնը հաստատելու համար վերլուծական զգեստ պիտի ընծայէր Յարատէյի գաղափարներուն:

Կալվանիի կատարած գիւտին և Վոլդային բարդի տեսութեան մէջ ինք տարուան ժամանակամիջոց մը կայ. այդ տարիներուն՝ Քրիստոսի մէջ այնպիսի զէպրքեր կը պատահէին, զոր մէնք հիմայ կը համարինք իբր շքեղ, ահաւոր և արդի պատմութեան համար վճռատու եղելութիւններ. ժիրոտակները կը զխտտէին թագաւորը, Տանդոն կը սպաննէր ժիրոտակները, Բոպիստիբ՝ Տանդոնը, Գայիէն՝ Բոպիստիբը. իսկ Նարսիլէոն Պոնաբարդ պարզ սպայութենէ կը բարձրանար առաջին հիւպատոսութեան: Մինչ անդին, Գոմոյի կամ Բատիայի մէջ, բնարանութեան ուսուցիչ մը իր օրերը կ'անցնէր գորտեր մորթազերծ ընելով ու վրայէ վրայ դիզելով արծաթէ կամ գինկոյէ փոքրիկ սկուտեղներ. Եթէ արդիւնքին ուշ զննենք, հարկ է հետևցնել թէ այդ երկու դասակարգի անձերէն՝ Ֆրանսացի աղմկայոյզ քաղաքագէտներէն ու Լոմպարտիացի համեստ բնագէտէն, բուն յեղափոխութիւն առաջ բերողը եղած է իսկապէս Ալեքսանդր Վոլդայ:

Ազգիս ազատութեան և մեր նորածագ Հանրապետութեան արշալուսին (1919), այս նիւթին վրայ շատ խօսուեցաւ ու զրուեցաւ, զրքեր իսկ հատարակուեցան: Ոմանք, առանց ուսումնասիրութեան մը պէտքն զգալու, արդի ոճով, երեքըունեան մը յարմարցուցին ու զործածեցին, առանց ո՛ր և է գիտական հիման:

Ուրիշներ, յետ երկար ու լուրջ ուսումնասիրութեանց ազգային և օտար հեղինակներու, հուսկ՝ քիչ թէ շատ այս եզրակացութեան եկան, թէ.

1. Ազգային դրօշը՝ նոյն էր մեր Արշակունի թագաւորաց դրօշին հետ, որով՝ Քրիստոսէ առաջ էր արծիւ մը՝ ծիրանեցոյն վառի մը վրայ:

2. Քրիստոսէ վերջ, հայկական սակի խաչ մ'էր, նոյնպէս ծիրանի վառի մը վրայ՝:

Մեծապէս յարգելով Հեղինակին հրատմութիւնը, կը դիտեմ սակայն թէ ո՛չ Արծիւը, ո՛չ ալ խաչը մեր ազգային դրօշը կը ներկայացնեն:

Առաջնոյն համար ունի երկու վկայութիւն, մէկը Մ. Խորենացիէն (Բ, է) ուր կ'ըսուի «ԶԱրծրունիս, ոչ Արծրունիս գիտեմ, այլ՝ արծիւ ունիս» և միւսը Մեծին Տիգրանի զրամէ մը՝ որ երկու արծիւներ ունի. Բայց այդ երկու փաստերն ալ համոզիչ չեն: Խորենացին այն խօսքերով պարզապէս կարծիք մը, ենթադրութիւն մ'է որ կը յայտնէ, և «գիտեմ»ը «կարծեմ»ի ոյժ և իմաստ ունի: Բաց ի սակէ, անուան նմանութենէն կ'ուզէ այդ մեկնութիւնը տալ, ոչ թէ պատմութենէ կամ ստոյգ աղբիւրէ մը: Ուստի մեր պատմա-

1. Հայ գրօքերը պատմութեան մէջ, Հ. Վ. Հարոսեփ. եր. Եր. Վեհերեկ. էջ 24-34, և 65-6:
